

# ԾԱՂԻԿ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ՅՏՂՈՑ ԵՒ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՈՒ ՅԱՏՈՒԿ

Ա. Նըշան, Թ/ւ 13

### ԲՈՎ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Ի Ի Ն

Քաղաք (պատմաւած)	ԱՆՏԷՐՍԸՆ
Գաղութներ (պատկերազարդ)	ԱՂԵԲՍ. ՓԱՆՈՍԵԱՆ
Օտար գրականութեանց պատմութիւն	ԵՐ. Տ. ԱՆԴՐԷԱՍԵԱՆ
Պատկերաբանաբան	ՅԱՐՈՒԹԻԻՆ ՄԿՐՏԻՉԵԱՆ
Լապտեր եւ մոմ (առակ)	Ն. ՉԱՔԱՐԵԱՆ
Պատկերաբանաբան (քերական)	ԿՈՍՏՈՒՂԻ ՏԸ ՍԷԿԻԻՐ
Դպրոցականներու բաժին	ԳՐ. ԻԻԹԻԻՃԵԱՆ
Կրթան (տաս պատկերներու համար)	

Հանելուկ, Հառուական հարցում, Ելլն.

### ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈՒՍՈՑ ԵՒ ԳԱՒԱՌՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Տարեկան 30 դրուչ: Կեցամտեայ բաժնեգին չկայ:

ԱՐՏԱՍՍ. ՀՄԱՆԻ ՀԱՄԱՐ Տարեկան 7 Ֆրանք:

ԲԱՅԱՐՁԱԿԱՊԷՍ ԿԱՆԽԻԿ

Բաժնեգինները կարելի է դրկել Օսմ. մանտարութով, փոխ՝ գրով, եւ կամ դրոյժաթուղթով (20 հատը 20 դրուչի հաշուով):

Մանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող ամէն կարգի գործառնութեանց համար ղրմել մի՛ միայն՝

{زاغياك غزتهسى} درعالمده غلطهده قورشوانلى خاندنه نومرو ۷

«Ծ Ա Ղ Ի Կ» Հ Ա Ն Դ Է Ս

Կ. Պոլիս, Ղալաթիա, Գուրչունյու խան, Թիւ 7

REVUE "DZAGHIK,"

Constantinople, Galata, Kourchoum Han, N° 7.

Գին 20 փարսա

Տպագրութիւն ՍԱԳԱՆԱՆ, Կալաթա

# ԱՐԵՒԵԼՔ

ՕՐԱԹԵՐԹ՝ ազգային, քրական եւ քաղաքական .

— Բաժանորդագրութիւն՝ տարեկան Կ. Պոլսոյ

համար 8) զրշ., գաւառներու համար 108 զրշ. եւ օտար երկիրներու համար 35 ֆր.: Զեռքէ վաճառում՝ ճաշը փարս: Հասցէ Ղալաթիա Քամանթօ փողոց: Խնամեալ՝ բովանդակութիւն, ընտիր յօդուածներ, թարմ լուրեր ու նորագոյն տեղեկութիւններ: ԱՐԵՒԵԼՔ, իր վերակազմուած խմբագրութեամբ եւ իր կարող աշխատակիցներով, առաջնակարգ տեղ մը կը զբաւէ տեղական հայ մամուլին մէջ, որ աւուր աւելի՛ հրապուրիչ դառնալով՝ նորանոր բարեփոխման շնորհիւ զօրս ներմուծած է թերթին մէջ, Նիւթերու ճոխ պէսպիսութիւն մը կը կազմեն իր մասնագիտական յօդուածները, եկեղեցական, կրօնական, անտեսական-տեղանաւորական, երկրագործական եւայլն, բաց ի գրական ու բանասիրական գրուածքներէ, օրուան տեսութիւններէ:

Անկարելի է որ ընտանիք մը անոնց կարի մեքենայի մնայ, բայց էական կէտն է լաւ մեքենայ մը ունենալ, որովհետեւ լաւ մեքենայ մը անխիւ եւ անհամար ծառայութիւններ կը մատուցանէ, մինչդեռ գէշ տեսակէ մեքենայ մը անվերջ դժգոհութեանց եւ ազդու կի ազդիւր մըն է:

Բոլոր աշխարհ զիտէ թէ՛

## Ս Ի Ն Կ Է Ր

Հայրապիղ ԿԱՅՍ. ՊԱԼԱՏԱՆ The Singer Manufacturing Co՝ մեքենան լաւագոյնն է. սոյն մեքենան ամէնէն աւելի կատարելագործուածը, հաստատուեր եւ դիւրագործածելին ըլլալուն՝ բովանդակ աշխարհի մէջ՝ ամէն ոք Սինկերի մեքենաները կը դնէ:

Զեռքի, ոտքի, ու ոտքի եւ ձեռքի միանգամայն մեքենաներ կը գտնուին:

ՍԻՆԿԷՐԻ մեքենաները կը ծախուին մի միայն Սինկեր Ընկերութեան վաճառատանց մէջ՝

- ԲԵՐՍ. { 1. Մեծ փողոց, Պօն Մառչէի դէմ, Թ. 343 եւ 343 կրկին.
- { 2. Մեծ փողոց, Կալաթա Սէրայի Լիսէին գէմ.
- ԿԱԼԱԹԱ. { 1. Սինկեր խան, Թիւնէլին ետեւը.
- { 2. Գարաքէօյ, Թրամվէյին կայարանին դէմ.
- ՊԱԼԻՍ. { 1. Սուլթան Համամ, Թ. 2
- { 2. Սուլթան Պալատ, Թրամվէյի կայարանին դէմ, Թ. 13
- ՍԿԻՍԱՐ. { Զարչր Պօլու, Թ. 120.

### ՀԱՐԱԹԱՎԱՆ ՄԱՍՆԱՎՃԱՐՈՒՄՆԵՐ

Դասերը եւ նորոգութիւնք ձրի.

Կասարեալ երաժիշտութիւն:

Մասնագիւղեր գաւառաց բոլոր քաղաքներուն մէջ:

Սինկերի Ընկերութեան կէզր. վարչատեղին կը գտնուի Բերս, Մեծ փողոց, Թ. 343 եւ 343 կրկին, Սարգիս Պէյ Տիւզօղլուի տունը:

# ՇԱՀԻԿ

(684) Ի. ՏԱԼԻՍ — ԹԻՒ 13

9 ՕԿՏՈՍՈՒ 1907

## Թ Ա Ղ Ա Ր Ը

(ԱՆՏԻՔՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐԷՆ)

**Ա**մէն անգամ որ բարի տղեկ մը մեռնի, Աստուծոյ հրեշտակներէն մէկը աշխարհ կ'իջնէ և մեռած մանուկը բազուկներուն մէջ կ'առնէ. յետոյ կը բանայ իր սպիտակ, մեծ թեւերը և տղուն ամէնէն աւելի սիրած տեղերուն վրայ կը թռչտի. կը փրցնէ ափ մը լեցուն ծաղիկ զորս կը տանի Ամենակարողին, որպէս զի անոնք ա՛լ աւելի մեծ հրապոյրներով փթթին, երկինքի մէջ՝ քան թէ երկրի վրայ: Եւ Ամենակարողը բոլոր այս տեսակ ծաղիկները իր սիրտին վրայ կը սեղմէ, բայց Ան՝ իր նախընտրած մէկ հատը կը համբուրէ և ասոր վրայ այդ ծաղիկը ձայնով մը կ'օժտուի և կրնայ երկնային խմբերդին մասնակցիլ»:

Այս խօսքերը ըսաւ Աստուծոյ հրեշտակներէն մէկը, երբ վեր երկինք կը տանէր մեռած տղեկ մը. և տղան երազ մը տեսնելու պէս ականջ տուաւ անոր: Եւ անոնք անցան իր տունին աջն վայրերուն վրայէն՝ ուր տղեկը խաղացած էր. անոնք անցան նաև սիրուն ծաղիկներով լեցուն պարտէզներու մէջէն:

«Ո՛րը մեզի հետ տանինք և երկինքի արքայութեան մէջ անկենք» հարցուց հրեշտակը:

Հո՛ն նիհար, սիրուն վարդենի մը կար, միայն թէ կոտրած էր անոր ցօղունը, այնպէս որ կէս-բացուած կոկոններով ընդ նաւորում բոլոր ոտիկները թռուած էին իր շուրջը:

— Ինձ վարդենի, ըսաւ տղեկը, ա՛ն առնենք, որպէս զի անիկա կարող ըլլայ վերը՝ Աստուծոյ Արքայութեան մէջ ծաղկիլ:

Հրեշտակը զայն առաւ, և համբուրեց տղեկը իր բարի կամե-

ցողութեանը համար. փոքրիկը կէս մը աչքերը բացաւ : Անոնք քաղեցին քանի մը դուարթ, զարդարուն ծաղիկներ բայց միեւնոյն ատեն ափն նաև արհամարհուած հրանունկը(\*) և վայրի մանիշակը :

« — Հիմա շատ մը ծաղիկ ունինք », ըսաւ տղան և հրեշտակը վեր ելլելու նշան տուաւ . բայց անոնք տակաւին գէպի Աստուած չթռան : Գիշեր էր և ամէն բան խաղաղ . անոնք պտտկեցան նեղ փողոցներէն մէկուն վրայ՝ ուր կային յարդի, մօխրի և աւըտուքներու դէզեր, քանի որ եռամսեայի վերջին օրը ըլլալով շատ մը սնափոխութիւններ կատարուած էին : Հոն կային պնակներու կտորտուքներ, զաճաքարի կտորներ, ցնցոտիներ, մաշած գըլխարկներ և ամէն տեսակ հինուփն բաներ :

Եւ այս խառնիխուռն դէզին մէջ հրեշտակը մատնանիչ ըրաւ թաղարի մը կտորած բեկորները և անկէ դուրս ինկած հողի կոյտ մը զոր միաձոյլ պահած էին արմատները մեծ ու չորցած լեռան-ծաղիկի մը՝ որ անկարեւոր սեպուելով փողոց նետուած էր :

— Մենք զանիկա մէկտեղ պիտի առնենք, ըսաւ հրեշտակը, և ես քեզի պիտի ըսեմ պատճառը քանի թոխնք երթանք :

Եւ մինչ անոնք կը թեւէին, հրեշտակը հետեւեալ կերպով պատմեց : —

« Հոն նեղ փողոցին մէջ, աղքատիկ, հիւանդոտ աղեկ մը կը բնակէր ցած գետնայարկի մը մէջ : Մանկութենէն ի վեր անդամալոյծ էր : Իր ամէնէն աղէկ եղած օրերուն անթացուպերով՝ սենեակին մէջ հազիւ թէ երկու անգամ կրնար երթալ գալ . բայց ամէնը ատ էր : Ամառուան մէկ քանի օրերուն, արեւը կը ցոլար գետնայարկի տախտակամածին վրայ . և երբ խեղճ տղան նստած կը տաքնար անոր ճաճանջներուն մէջ, տեսաւ կարմիր արիւնը իր փափուկ մատներուն մէջէն, զորս բռնած էր երեսին . այն ատեն այնպէս նկատեց որ այդ օրը դուրս ելած էր : Պուրակին և անոր գեղեցիկ գարնանային դալարին մասին ինչ որ գիտէր՝ առաջին կանանչ փեկոնի ոստին շնորհիւ էր, զոր իր դրացիին տղան սովոր էր իրեն բերել . կը բռնէր զանիկա իր գլխուն վրայ և կ'երազէր թէ ինք փեկոնի ծառին տակն էր՝ շրջապատուած արեգակի ճաճանջներէ և թռչուններու երգերէ : Գարնան օր մը դրացիին տղան քանի մը լեռան ծաղիկներ ալ բերաւ, և անոնց մէջէն պատահեցաւ որ մէկուն արմատը դեռ վրան եղած ըլլայ . հետեւաբար ինամով անկեց զանիկա թաղարի մը մէջ և անկողինին մօ-

(\*) Տիւրխն չիչեյի

տիկը՝ պատուհանին առջև տեղաւորեց: Եւ ծաղիկը տնկուած էր քարերախտ ձեռքէ մը. աճեցաւ ան, նոր ծիլեր արձակեց և ամէն տարի ծաղկեցաւ: Անիկա ամէնէն հազուադիւրս պարտէզի ծաղիկներէն եզաւ հիւանդ տղեկին համար, և իր միակ փոքրիկ գանձը հոս՝ երկրի վրայ՝ ան էր: Զրեց զայն և գուրգուրաց անոր վրայ, շատ հոգ տարաւ որպէսզի սկիզբէն մինչև վերջը օգտուի ան արեւին ամէն մէկ ճաճանչէն որ կը մաղուէր այդ ցած պատուհանին մէջէն, և ծաղիկը խառնուեցաւ իր երազներուն հետ, որովհետեւ իրե՛ն համար էր որ ան կը ծաղկէր, իրե՛ն համար էր որ ան կը սիրէր իր անուշահոտութիւնը և հաճելի կը թուէր իր աչքին, և մահուան վերջին շունչին, երբ Աստուած զինքը կանչեց, ծաղիկին էր որ ան դարձաւ: Հիւստ տարի մը կ'ընէ որ երկնային Հօրը քովն է, և տարուան մը միջոցին ծաղիկը պատուհանին մէջ մոռցուած կը կենար, մինչև որ չորցաւ: Հետեւաբար տունէն փոխադրութեան առթիւ դուրս՝ փողոց նետուած էր աւելտուքերու մէջ: Եւ այս այն ծաղիկն է, այն խեղճ, զուեաթափ ծաղիկը՝ զոր մենք կցեցինք մեր փունջին, որովհետեւ այս ծաղիկը մարքիզուհիի մը պարտէզին ամենահազուադիւրս ծաղիկէն աւելի ուրախութիւն կը պատճառէր»:

«— Բայց ի՞նչպէս այս ամէն բաները գիտես», հարցուց տղեկը, մինչ հրեշտակը վեր, երկինք կը տանէր զինքը:

«— Գիտեմ ասոնք, ըսաւ հրեշտակը, որովհետեւ ես ինքս էի այն պղտիկ հիւանդ տղան որ անթացուպերով կը քայլէր, և կը ճանչնամ իմ ծաղիկս»:

Տղան բոլորովին բայաւ աչքերը և աղէկ մը նայեցաւ հրեշտակին պայծառօրէն գեղեցիկ դէմքին, և այդ վայրկեանին երկինքին Արքայութեանը հասան, ուր ամէն բան հրճուանք և երանութիւն էր: Աստուած սեղմեց մեռած մանուկը սիրտին վրայ, երբ ան միւս հրեշտակին պէս թեւեր ստացաւ և ձեռք-ձեռքէ անոր հետ թռան: Աստուած սեղմեց նաև բոլոր ծաղիկները սիրտին վրայ, բայց համբուրեց խեղճ, չորցած լեռան-ծաղիկը որ ձայնով մը օժտուեցաւ և Ամենակարողը չըջապատող հրեշտակներու խմբերգին միացաւ. անոնցմէ ոմանք բոլորովին մօտ էին իրենց երկնային հօր, մինչդեռ ուրիշներ անոնցմէ դուրս խոշոր չըջանակի մը վրայ կը կենային և ուրիշներ դար ձեռք անոնց ետին, և այսպէս շարունակաբար հեռուն և աւելի հեռուն անհուն յաջորդութեան մը մէջ, սակայն ամէնքն ալ հաւասարապէս երջանիկ:

Անոնք ամէնքն ալ, մեծ ու պղտիկ երգեցին բարի, օրհնեալ տղեկը և խեղճ լեռան ծաղիկը, որ չորցած և նետուած էր աւլուռքներու հետ նեղ ու մթին փողոցի մը մէջ՝ փոխադրութեան օրուան թափուքներուն տակ:

Անգլիերէ՛՛՛՛՛ քարգլանեց

ԿԱՐԱՊԵՏ ԼՕՔՄԱՃԵԱՆ



## ԳԱՌՆՈՒԿՆԵՐ

**Տ**րդար, տեօէ՛ք, ձեր մօտիկ  
Մինչ ոչխարներ խառուտիկ  
Կ'արածին,  
Իրենց քով կան, դիրգ ու դէր  
Գառնուկներն, իրենց ձագեր  
Կորածին:

Ի՛նչ անմեղ են, ի՛նչ սիրուն,  
Նայուածքն անոնց աչքերուն  
Բացուած նոր,  
Եւ խակ, անփորձ շարժումն  
Ի՛նչ յանկուցիչ բան մ'ունին  
Գեղաշնորհ:

Անոնք, անհոգ և անքէն,  
Տեսէ՛ք, հոս հոն կը ցատքեն  
Անտարբեր.

Եւ խոտերուն, դալարին  
Վըրայ մերթ կը մուրին  
Տարուբեր:

Բոպիկ ոտքով, հագուստն հին,  
Կայտառ աղջիկ հովուհին,  
Ծառին տակ  
Նստած է քիչ մը հեռուն,  
Աչքերն անոնց սևեռուն,  
Երիտ շիտակ:

Եւ մայր ոչխարն ալ՝ յուշիկ  
Իր մայիւնովք անուշիկ,  
Սիրագին  
Թրթռուն շեշտով մ'ընտանի  
Կը կանչէ, հոգ կը տանի  
Գառնուկին:

\* \* \*

Գառնուկներուն պէս, և դուք  
Որ չունիք հոգ, մըտմբտուք  
Ու ցաւեր,  
Տըղա՛ք, դո՛ւք որ, խնդագին  
Կը կայտաէք ձեր ծընուքին  
Քովս ի վեր:

Մի՛ թափառիք շատ՝ համբան.  
Ձեզ կը պակսի դեռ շատ բան.  
Գիտցէք թէ  
Ձեր հովուհին դեռ ապի  
Ձեր մայրն է որ միշտ պիտի  
Ձեզ կը թէ:

Դուք պէտք ունիք ամէ՛ն օր,  
— Մինչև ըլլաք մեծ — անոր  
Խընամքին,  
Ձեզմով չունի հանգիստ ան.  
Ձեզ անոր զիրկն՝ ապառտան  
Մէ՛ անդին:

# ՕՏԱՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ



ԺԱ. — ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ԴԻԻՑԱԶՆԵՐԳՈՒԹԻՒՆ



Ն Ս Ի Ո Ղ Ո Ս



ՆՈՐ բանաստեղծութեան ընդհանուր նկարագիրն է մեծ մասամբ մէկ կողմ թողուլ Հո՛ւերական զիցցազնեղութեան անշահախնդիր և զուտ հրաշալի գեղեցիկ պատմուածքները, իրական աշխարհով ա՛լ աւելի զբաղելու համար. աւելի դրական, և երբեմն հետեւաբար աւելի տխուր ոգիով մը օժտուած է: Այս փոփոխութիւնը մեծ մասամբ արտաքին պարագաներէն առաջ կու գայ: Ութերորդէն մինչեւ վեցերորդ դար (Քրիստոսէ առաջ) յաճախադէպ գաղթային, երկրային և վարչային պարագաներ կերպարանափոխ կ'ընեն Յունաստանը: Հելլենական մտածումը աւելի լուրջ կ'ըլլայ և ծանրախոհ: Նորահաս բոլոր բանաստեղծներուն, մանաւանդ Նսիողոսի մէջ, կը ցոլանայ այս պարագաներուն տըպաւորութիւնը, և ժամանակակից իրողութիւններու պատկերը կ'երեւնայ ա՛յնպիսի յստակութեամբ, զոր դժուար է գտնել Հոմերոսի մէջ:

Յոյները գրեթէ Հոմերոսի քով կը գնէին Նսիողոսը: Իր անունը, Հոմերոսի անունին պէս, յատուկ դպրոցի մը հոմանիշը եղած էր աւելի քան պարզ մարդու մը: Նսիողոսի կը վերագրուէին տարբեր ծագումով և թուականով քերթուածներ, որոնց ամենամեծ մասը սակայն շարադրուած էին հաւանաբար Բիուլտիոյ (գլխաւոր քաղաքը Թեբէ) մէջ, ա՛յնպիսի բանաստեղծներէ, որոնք իրենց ներշնչումները կը քաղէին Հելիկոնի մուսաներէն: Այս քերթուածներուն մէջ երկուքը մանաւանդ կրնան նկատուիլ իրրեւ համեմատաբար վաւերական, և հելլենական գրականութեան մէջ կարեւոր տեղ մը կը բռնեն: Նախ Վաստակի եւ Աւուրֆ (Աշխատութիւններ եւ օրեր) քերթուածը և ապա Աստուածածնութիւնը, որոնք իրենց ամբողջութենէն դատելով կը թուին ութերորդ դարուն պատկանիլ:

Վաստակի եւ Աւուրֆ քերթուածը նշանաւոր և պատկառելի նախահայրն է ա՛յն ժողովրդային գրականութեան, որ տարեցոյցներու ձեւին տակ իր ընթերցողներուն կուտայ գործնական պատ-

ուէրներ, օղին վերաբերեալ ծանօթութիւններէն զատ: Գրականութեան այս տեսակը Եսիոզոսի մէջ կը փայլի ողջախոհ, կորովի և մերթ հրապուրիչ բանաստեղծութեան մը շողիւնով:

Քերթուածը նախ և առաջ աշխատութիւնը իրրեւ օրէնք կը հուշակէ: Ատենօք մարդկութիւնը գերերջանիկ էր. երկիրը ինքնին անաշխատ կը բուսցնէր պտուղը: Ատուածները մարդոց մօտ կ'ապրէին: Ոսկեզէն դարն էր: Բայց յետոյ եկան արծաթի դարը և պղնձի դարը, յետոյ (դիւցազնական ժամանակներէն վերջ) երկաթի դարը, որ արդի մարդկութեան դարն է: Այսօր մարդկային ճակատագիրը խիստ է և դժուարըմբեր: Աշխատութեան և խիստ աշխատութեան միջոցաւ միայն մարդ կրնայ հողին ծոցէն իր սընունդը գտնել: Առաքինական գործերը և աշխատութիւնը սովորութիւն ընելով միայն մարդս կրնայ իր ապրուստը ձարել: Այս բնարանին վրայ շարունակելէ վերջ Եսիոզոս երկրագործութեան և նաւարկութեան վերաբերեալ պատուէրներ կուտայ, յետոյ կը խօսի այն բարի կամ չար աղղեցութիւններուն վրայ, զորս ժողովրդական կրօնքը կը վերագրէր ամուսնի ինչ ինչ օրերուն, այս ինչ կամ այնինչ աշխատութիւնները կատարելու համար: Առածներով, սկզբունքներով, առականքով կը համեմէ Եսիոզոս իր քերթուածը:

Հոմերոսի բանաստեղծութիւնը լուսափայլ էր, շողոզողուն, զուարթ և իրական կեանքի դառնութիւններուն հետ բիրտ չփումէ հեռի: Եսիոզոսի բանաստեղծութիւնը բնորոշ աղանակն տխուր է և անժպիտ: Հեղինակը, որ խօսք կ'ողղէ իր Պերսէս եղբորը, գրէթէ միշտ աչքի առջեւ ունի իրականութիւնը: Իր նկարներուն տարրերը մեծ մասամբ փոխ կ'առնէ իր երկրէն, Բիովտիայէն, և իր հայրենակիցներուն վարած կեանքէն. ինք ալ աշխատութեան այդ կեանքը ապրած է, և գրուածէն կը հասկցուի թէ իր կեանքը միշտ գթոտ եղած չէ: Իր բնտանիքին քով իսկ տեսած է ծուլութիւն, մոլութիւններ, դատաւարութիւններ, որոնք փճացուցին իրենց բնտանեկան ժառանգութիւնները: Կր սոսկայ այն թունիրներէն՝ որոնք իրենց ճարճատող կրակով ձմեռը կը հրաւիրեն ծոյլերը ծայապատիկ նստիլ իրենց շուրջը, և պատճառ կ'ըլլան աշխատութիւնը արհամարհելի դարձնելու: Եսիոզոս գիւղացիի չարքաշութիւնը ունի, և աւելի ստոյիկեան համակերպութեամբ մը լեցուած քան խանդով ու զուարթութեամբ:

ԵՐ. Տ. ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

## ՊԶՏԻԿ ՈՐԿՐԱՄՈԼԸ



**Ի**ՍԿՈՒՀԻ այնքան որկրամուլ էր որ շատ անգամներ ամամար-  
տողութիւն կ'ունենար և կը հիւանդանար :

Իր մայրը , որ հարուստ չէր , երբ քողաք երթար ծախելու իր  
պանիրները , զանազան անուշեղէններ կը բերէր իր պղտիկ աղջը-  
կան և ասանկով աւելի կը քայտերէր աղջկան այդ յոռի սովո-  
րութիւնը : Երբ Իսկուհի առանձին մնար հսկելու համար կրա-  
կին վրայ եխելու դուռած կերակուրը , տակաւին չեփած կերա-  
կուրին կէսը կուտէր : Իր հայրը գիտէր թէ , որկրամուլութիւնը  
թերութիւն մըն է որ աղաքը ստախոսութեան և գողութեան կ'ա-  
ռաջնորդէ : Մէկէ աւելի անգամներ փորձած էր ուղղել աղջիկը ,  
բայց մայրը շատ տկար էր իր աղջկան մասին և նոյն իսկ Իսկու-  
հին մէկ որկրամուլութիւնը ներել տալու համար կուլար : Այս  
մարդը որ շատ կը սիրէր իր կիներ , չէր ուզեր դէմ կենալ անոր :

Իսկուհի շատ անգամներ դրացիին պարտէզէն պտուղ գողցած  
էր , բայց մայրը պահած էր հորմէն և նոյն իսկ դրացիներ չէին ու-  
զեր իմացնել վամազի գիտէին թէ ո՛րչափ պարկեշտ էր ան : Օր մը  
դրացիներէն մէկը կանչեց Իսկուհին , որպէսզի քիչ մը հսկէ իր  
հազիւ ութն ամսու պղտիկ աղջկան քով , մինչեւ որ մտտակայ առ-  
ուակը երթայ լուալու քանի մը կտոր ճերմակեղէն : Իսկուհի որ  
շատ ազնիւ ալ էր , դնաց անմիջապէս , աղան առաւ իր ծունկե-  
րուն վրայ և սկսաւ երգել գեղեցիկ կրգ մը զայն զբօսցնելու հա-  
մար :

Յանկարծ կրակին քով նշմարեց աման մը , ուզեց գիտնալ  
մէջինը : Բացաւ ամանը և սալորի անուշ հոտ մը զգաց :

Որովհետեւ շատ կը սիրէր եփած սալորը , ուտելու մեծ փա-  
փաքը ունեցաւ , սակայն ըսաւ ինքնիրեն , «պէտք չէ դպչիլ այս  
կնկան կերակուրին իր բացակայութեան ատեն» :

Բայց որովհետեւ շատ որկրամուլ էր , «մէկ երկու սալոր ուտե-  
լով մեծ անիրաւութիւն մը ըրած չեմ ըլլար այս կնկան» ըսաւ , և  
դգալը առնելով մտնեցաւ ամանին :

Դգալը ամանին մէջ խոթած պահուն իսկ ձայն մը լսեց որ  
իրեն կ'ըսէր թէ մեծ մեղք մը կը գործէր , թէ ամէնէն պղտիկ  
գողութիւնն ալ գողութիւնն է : Այն ատեն դարձեալ սկսաւ երգել  
և ճանճան ընել մանկիկը , սակայն իր աչքերը չէին բաժնուեր ա-  
մանէն որ բաց կը մնար : Վերջապէս չկրցաւ զիմանալ հոտին , դը-  
շալը առաւ և ամանին մէջ մխելով առաւ քանի մը սալոր և  
պաղեցնելու համար փչեց սկսաւ :

Ճիշդ այս վայրկեանին, գետակէն վերազարձող դրացիին ձայնը առաւ. փոխանակ սալօրները տմանին մէջը լեցնելու, որկրաժող բերանը նետեց սալօրները, փութով տեղը դրաւ դգալը, և գոցեց ամանին բերանը: Իսկուհի մանկիկը վերազարձուց իր մօրը և վազեց իր տունը՝ առանց պատասխանելու այս կնկան, որ կը պուար. «Իսկուհի մի՛ երթար, մեղի հետ պիտի ճաշես, մի՛ երթար, քեզի համար քու սիրակոն սալօրներէդ պնակ մը պահեր եմ, կեցի՛ր, կեցի՛ր»: Բայց Իսկուհի ետին խի չնայեցաւ որովհետեւ բերանը դրած սալօրները այնքան տաք էին որ կ'այրէր կը մրկէր իր շրթունքները և հետեւորար կուլար: Տուն մտաւ քիթը բերանը աքլորի բրուկին պէս կաս կարմիր և անփշապէս թքաւ կրակարանին մոխիրներուն մէջ, դուրս հանելով սալօրները. յետոյ վազեց պաղ ջուր խմել որովհետեւ տակաւին կ'այրէր իր բերանը:

Իր մայրը ազջիկը յանդիմանելէն ետք անկողին դրաւ պինքը և հարցնողներուն կ'ըսէր թէ ջերմ կը բռնէ Իսկուհին, որովհետեւ չէր ուզեր որ գիտնան թէ իր ազջիկը երիւթ սալօր գողցեր է:

Պզտիկ որկրամուրը չորս օր անկողին մնաց առանց կրնալ ուտելու և խօսելու:

Իսկուհի ազաչեց իր մօրը որ բան մը չըսէ հայրիկին և ոչ ալ ուրիշ մը:

Այս պատահարը այնքան ահեցուց ազջիկը որ բոլորովին ուզողեց ինքզինքը և թէպէտ շատ կը նեղուէր ինքզինքը զսպելով որկրամուրութիւնէ, բայց միւս կողմէ կը վախնար որ ուրիշներ կ'իմանան: Վերջապէս Իսկուհի կրցաւ ազատիլ որկրամուրութենէ:

Որկրամուրութիւնը ծանր թերութիւն մըն է, կը մնասէ առողջութեան, գողութեան, ստախօսութեան կ'առաջնորդէ տղաքը և ծաղրելի կ'ընէ ուրիշներուն առջեւ:

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄԿՐՏԻՉԵԱՆ

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՈՒ ԲԱԺԻՆԸ

ԴՊՐՈՑԻ ՏՂԵԿՆԵՐԸ ԵՒ ՊՏՈՅՏԻ ՕՐԵՐԸ

Դպրոցները գոց են: Խումբ խումբ պզտիկներ քննութիւններէն յետոյ ուզելով գեղեցիկ միջոցներ և օրեր վայելել, ծովեղերքը կամ ասոնց նման տեղեր իրր կեդրոն կ'ընտրեն, զբօսնելու համար: Ամէն տղայ զբօսնելու միջոցներ կը խորհի և կը ստեղծէ. կը յօրինէ կերպ կերպ մանուկի խաղեր և կը խաղայ: Մէկ խօսքով ամէն փոքրիկ կ'զբօսնու, կը բերկրի, կ'աւանու:

Դպրոցի աղոց փոքր խումբ մըն ալ՝ միշտ իր օրերը և միջոցները կը նուիրէ գեղեցիկ գիրքեր կարդալու և օգտուելու համար։ Այսպէս կր կարգայ թէ՛ ամէն օր և թէ՛ շաբաթը անգամ մը լոյս տեսնող թերթեր։

Ամէնէն աւելի մեծ իղձով կ'ուզէ տեսնել և ուշով ընթեռնուել Տղոց թերթը, որ վերջերս լոյս տեսնելով, փոքրիկները գոհ ձգեց։ Նոյնիսկ մեծերը, կ'ուզեն որ եօթր օրը շուտ մը բոլորի, որպէս զի ձեռք ձգեն Ծաղիկը, մէջի գեղեցիկ նիւթերը ճաշակելու և լուծումները կատարելու համար։

ԳՐԻԳՈՐ ԻԻԹԷԻՃԵԱՆ

Փասրգիւղի Արամեան վարժարանէն

### ՄԵԾԻՍՄԻԿ ՄՈՄԸ ԵՒ ԼԱՊՏԵՐԸ

( Ա. Ռ. Ա. Կ )

Օր մը՝ մտնը բաւ՝ շուրջի իր լապտերին,  
— «Ինչո՞ւ համար զիս կ'արգիլէ քու դուռը հին,  
Փայլուն լոյսիս ճաճանչները կ'ազօտէ յար։  
Բացուէ՛ որ շուտ լոյս արձակեմ սիրայրտար,  
Նոյնիսկ մեզմէ շատ հեռուներ, մինչ հորիզոն՝  
Երբ այլևս ցոլքերն բոյր խաւարին հոն։»  
Եւ քայուեցաւ մեր լապտերին դուռը բնդհուպ,  
Որով հովը փութաց շուտով քաղել օգուտ,  
Ու խուժեց ներս, տուաւ համայր հէգ մտիկին  
Խաւարելով լոյսը անոր բոլորովին։

Տղա՛ք գիտցէք թէ՛ մեծխօսիկ ու ապերախտ  
Անխելք մարդուն՝ կը վիճակի միայն այս բախտ։

Երանտրէնի նմանողսբար

ՆԵՐՍԷՍ ԶԱՔՍԻՆՅԱՆ

### Կ Ր Ի Ա Ն

Կրիայ տեսած էք դուք։ Թանձր սակորէ կռնակով, որուն պատեանէն դուրս ոտքերն ու գլուխը միայն կան, սակայն դպչելուդ պէս, անոնք ալ ներս կը քաշէ։

Կրիաները թէ՛ զամաքի և թէ՛ ծովի փրայ կ'ապրին։ Ծովի կրիաները աւելի խոշոր կ'ըլլան։ Անցած օր, Ֆէնէր Պողչէի առջեւ կրիայ մը որսացուեցաւ, որ 150 օխա կը կշռէր։ Ասիկա հրէշ մըն էր գրեթէ, որուն միսը միայն ծախուեցաւ 40 դրուշի, քանի որ կըրիային միսը կ'ուտուի։

## ՊԶՏԻԿ ԲԱՐԻ ՏՂԱՆ

(ՀԷՔԵԱԹԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԱԾՔ ԿՈՄՍՈՒՀԻ ՏԸ ՍԵԿԻՒՌԻ)

**ՆԱԽՈՐԳՆԵՐՈՒՆ ԱՄՓՈՓՈՒՄԸ.**— Վաճան «Կեանքի Տուն»-ին լեռը կ'երթայ: Անսահման գեշի 'եր կը հանդիպի ուրիշ կ'անցնի Ակորի մը օգնութիւնով կը հանդիպի երան Ծերուհի ոգիին որուն ցօրեցները հաց կը շինէ եւ նամբան կը շարունակէ: Յանկարծ դէմը կ'ելլէ պատ մը: Պատին տէր Հսկայ մը քող կուտայ որ անցնի տղան՝ իր բոլոր խաղողները զինքի վերածել տալէ ետք:]

### Ե. — Ո Ր Ս Ը

Գազաթին կէս ժամ մնացած էր, երբ Վահան հանդիպեցաւ խորխորատի մը. այնքան լայն էր որ կարելի չէր ցատքել մէկ կողմէն միւսը, և այնքան խոր՝ որ յատակը չէր տեսնուեր: Չյուսահատեցաւ, խորխորատին եզերքէն քալեց և տեսաւ որ նոյն տեղը եկած էր ուրիշ մեկնած էր. խորխորատը լեռը կը շրջապատէր:

«Ի՞նչ բաղդ է այս: Հազիւ արգելքի մը յաղթած ուրիշ մը կ'ելլէ դէմս», մրմնջեց տղան, որ առաջին անգամ ըլլալով աչքերուն արցունքոտիլը զգաց:

Յանկարծ անուելի մռնչիւն մը լսեց. ետին գարձաւ և իրմէ տասը քայլ անդին տեսաւ խոշոր Գայլ մը որ իրեն կը նայէր փայլաւոր աչքերով:

«Ի՞նչ կը փնտռես իմ սահմաններուս մէջ?»

«— Պարոն Գայլ կեանքի Տունը կը փնտռեմ մայրիկիս համար որ կը մեռնի: Եթէ կրնաք ինձի այս խորխորատէն անցընել: ձեր անձնուէր ծառան պիտի ըլլամ»:

«— Լաւ տղաս, եթէ կրնաս որսալ անտառին մէջի բոլոր երէնները (որսի կենդանի) թռչունները, չորքոտանիները, և խորովելով ինձի հրամցնել, Լերան Ոգին վկայ որ խորխորատէն անդին պիտի անցընեմ քեզ: Բեզի պէտք եղածները հոս պիտի գտնես:

Այս խօսքերը ըսելով գայլը անհետացաւ:

Վահան սիրտ առաւ: Աղեղ մը և նետեր առաւ գետնէն և սկսաւ նետ արձակել անցնող կաքաւներու, կտցարներու, վայրի հաւերու, աքլորներու վրայ: Բայց որովհետեւ նշանառութիւն չէր գիտեր, բան մը չէր կրնար որսալ: Այսպէս ութը որ պարապ ժամանակ անցուց և սկսաւ ձանձրանալ, երբ իր մօտը տեսաւ Ագռուը զոր աղատած էր:

«Ի՞նչն իմ կեանքս աղատեցիր և ես, ինչպէս խոստացած էի, պիտի փոխարինեմ. երբ Գայլին խօսքը չկատարես, ան իբր երէ քեզի պիտի բզբօտէ» :

Այս խօսքերը ըսելով, անտառի ծառերուն վրայէն թռաւ և սկսաւ կտուցի հարուածներով և ճիրաններով սպաննել ըողոր երէները. այսպէս 150 օրուան մէջ որսաց 1,850,726 հատ կազաւ, կտցար, վայրի հաւ ու աքլոր :

Մէկ կողմէ երբ Ագուաւը կ'սպաննէր, միւս կողմէ Վահան զանոնք կ'անճխտէր, կը փետտէր կամ կը քերձէր, և զանոնք կը խորովէր : Երբ ա՛մէնքը կատարուեցան, կարգաւ շարեց մաքուր մը անտառին հրկայնքը : Այն ատեն Ագուաւը ըսաւ անոր.

« — Մնաս թարով, Վահան, մէկ արգելք ալ ունիս դեռ անցնելիք. բայց ես չպիտի կրնամ օգնել քեզի անոր մէջ. մի՛ տկարանար. պարի՛րները կը պաշտպանեն որդիական սէրը» :

Վահան դեռ շնորհակալ չեղած Ագուաւը անհետացած էր : Այն ատեն կանչեց Գայլը :

Կենդանին քննեց երէները, խորոված զիստ մը խածաւ, շըրթունքները լղեց և ըսաւ Վահանին :

«Դուն բտրի և քաջ տղայ մըն ես. քու աշխատութիւնդ փոխարինել կուզեմ : Պէտք չէ ըսեն որ աշխատեցար լերան Գայլին համար և ան բան մը չփոխարինեց քեզի» :

Այս ըսելով Վահանին տուաւ գաւազան մը զոր դնաց փրնտըռել անտառին մէջ, և ըսաւ.

«Երբ քաղես կեանքի Տունկը և ուղես ինքզինքդ տեղ մը փոխադրել, ձիւ պէս հեծիր այս գաւազանին վրայ և ուղած տեղդ պիտի հասնիս» :

Վահան քիչ մնաց անտառին մէջ նետէր այս անօդուս գաւազանը, բայց խորհեցաւ որ անկրթութիւն էր այդ. ուստի առաւ շնորհակալ ըլլալով Գայլին :

«Կունակս հեծիր, Վահան» ըսաւ Գայլը :

Վահան ցատքեց Գայլին կունակը : Կենդանին անմիջապէս այնքան հիանալի ուսում մը բրաւ որ խորխորատին միւս եզերքը հասան : Վահան իջաւ, շնորհակալ եղաւ և շարունակեց ճամբան :

(Շարունակելի)

ՄԵՐՈՒԿ ՀԱՆՈՒ

# Մ Տ Ք Ի Զ Բ Օ Ս Ա Ն Ք

Հաշուական հարցում թիւ 13

Ասկէց հինգ տարի առաջ հօր մը տարիքը իր զաւակին տարիքին երեք անգամն էր: Ասկէց հինգ տարի ետքն ալ հօրը տարիքը զաւակին տարիքին կրկինը պիտի ըլլայ: Հայրը և Տղան քանի տարու են:

Լուծողներէն մէկը վիճակով կ'ստանայ նոր հրատարակուած գիրք մը:

Պատասխանները պէտք է խմբագրատուն հասնին մինչև Հինգշաբթի առաւօտ ժամը երեք, և գրուած պէտք է ըլլան կողքին վրայի կարոնին վրայ:



Թիւ 12 հանելուկին լուծումն էր.

ԿԱՂ.-ԱՄ.-Ա.Խ

Ճիշդ լուծողներն են.

Գասրգիւղեկ՝ Եղուարդ Տէօքմէճեան, Յարութիւն Ֆրէնկեան և Հայկ Ճիլանճեան:

Մայր Վարժարանեկ՝ Անժէլ Գաղանճեան, Շնորհիկ Գաղանճեան:

Բերայեկ՝ Աղապի Ա. Յովասափեան, Ռեփեկա Կոմիտասեան:

Օրթագիւղեկ՝ Ատրիէն Ալէմտաղլեան:

Սկիւտարեկ՝ Արաքսի Գաղանճեան:

Սաւնարիայեկ՝ Արաքսի Պէնկեան:

Բազար Պաշիեկ՝ Վահան Կիւմրեչճեան:

Խազգիւղեկ՝ Խաչիկ Միհրանեան:

Բերա, Հայ-սփուղէն՝ Ատրիէն Գոճապըլըքեան:

Մեծ-Կղզիեկ՝ Լուիզ Պառաւեան:

Կեօիկ-Բաշայեկ՝ Հերմիէ Համբարձումեան:

Նիկոմիդիայեկ՝ Յովհաննէս Յովնանեան, Յակոբ Սուքիասեան:

Ատոնցմէ վիճակը շահեցաւ Սկիւտարէն Արաքսի Գաղանճեան: Որ կ'ստանայ խոստացուած գիրքը:

## ԼՈՒՇՈՂՆԵՐՈՒՆ

Դարձեալ պարտք կ'զգանք յիշեցնելու մեր ընթերցողներուն թէ լուծումները ժամանակին հասցնեն մեր ձեռքը: Անցած շաբթու թերթին հրատարակուելէն ետքը ստացանք բաղձաթիւ պատասխաններ, որոնք չի հրատարակուեցան քնականարար: Ծաղիկ հինգշաբթի օրերը հրապարակ կ'ելնէ, հետեւաբար լուծողները երկար ժամանակ ունին, և պէտք է կարելի եղածին չափ կանուխ գրկեն, երկուշաբթի կամ երեքշաբթի օրուրնէ, որպէս զի ժամանակին հասնի մեր ձեռքը: Թէեւ մինչեւ հինգշաբթի առտու կ'ընդունինք, բայց պէտք է այդ ժամանակին հասցնել, ինչ որ դժուար է, երբ ուրիշներու ձեռքով կը զրկուին սրատասխանները:

**ՄԱՆՁՈՒՄԷ** Պատկերազարդ Օրաթերթ առաջտեան : Բազաբական, գրական, դիտական, ազգային և անտեսական : Տարեկան բամենդինն է Պոլսոյ համար 80, գաւառաց համար 108, իսկ վեցամեայ Պոլսոյ համար 50 և գաւառաց համար 60 դրուշ : Զեռքէ՛ համար 10 փարա :

**ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ**

Խառքիւղի, Էյուպի, Պալաթի և չրջակայից համար Ծաղիկի Գործակալ կարգուած է Լեւոն Էֆ. Միհրանեան, որուն կրնան զիմել թերթիս բաժանորդագրուիլ փափագողները և յայտնել իրենց դիտողութիւնները :

**ՎԱԻԵՐԱԳԻՐ**

Ուսումն. Խորհրդոյ Ազգ. Կեդր. Վարչութեան

Ուսումնական Խորհուրդս քննութեան առաւ Միհրան Էֆ. Յովհաննէսեանի պատրաստած «Nouvel Alphabet Français» անուամբ ֆրանսերէն քերականն և յարժար գատելով զայն նոյն լեզուի ուսուցման, կ'արտօնէ անոր գործածութիւնն ազգային վարժարանաց մէջ :

Ի դիմաց Ուսումն. Խորհրդոյ

Ասեմադպիտ

Ասեմապէտ

ՊԵՏՐՈՍ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ - Յ. ԳՈՒՐԳԷՆ

ԾԱՆՕԹ. — Սոյն նոր քերականն հրատարակուած է Զարդարեան Գրատան միջոցաւ և կը վաճառուի 60 փարայի, վարժարաններու համար մասնաւոր զեղջ, նմոյշ կը զրկուի առանց փոխարինութեան : Հասցէ՛ Զարդարեան Գրատուն Կ. Պոլիս : 2—10

**ՌՕՊԷՐԴ ՔՈԼԷՃ**

Վարժարանիս յառաջիկայ տարեշրջանը կ'սկսի Մեպտ. 5/18ին : Կարգադրութիւններ եղած են վաճառականական ուսումը բաղձացուած կատարելութեամբ աւանդելու համար : Վարժարանիս մասնաւոր թփիչք՝ ուսանողներու առողջութեան, մարմնամարզներուն և խաղերուն, ինչպէս նաև վարժարանիս ընդհանուր առողջապահական վիճակին վրայ կը հսկէ : Մարմնամարզի նոր և գեղեցիկ շէնք մը կ'առուցուած է նորոգապէս, իր մէջ ունենալով մարմնամարզի ամէն տեսակ գործիքներ, վերջին դրութեանց համաձայն :

**ՈՐՆԷ**

Տղաքներու և գարոցականներու համար ամէնէն աղէկ գրատունը .

— Զամասհրչար Մեծ Նոր խանին ցակ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԸԼԸՃՃԵԱՆԻ Կեդրոնական Նոր Գրատունը .